



## ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՂՈԹՎՔԸ

Ամառուան երեկոյ մը, Սէնթ-Ատրէսի ծաղկեզարդ վառիվայրերը — բլուրներու վրայ կախուած այն հեշտա՛յիր ամարանոցը — թողլով, յարեւմուսու, Հէվի հրուանդանին բարձունքը կելլայի: Երբ մարդ այս բարձունքը ապառաժներու տակէն դիտէ, արեակէզ վիթխարի քարեր տեսնուալ կը կարծէ՝ որք իրը անշարժ հսկաներ, քարացեալ վըկայներ, հանդիսատես կըլլան իրենց սուխ ներքեւ եկող վշրուող ծովուն աահեղ շարժումներուն: Կարծես թէ այդ մեծ տեսարանին վրայ, այս յաղթ և անմատչելի ձուլածոյ քարերն են որ կիշխեն: Ասմոց քով, և ծովին մօտ, մարդու ինքզինքն այնքան փոքր կը գըտնայ՝ որ վերջ ի վերջոյ կը կորսնցնէ իր

անձնական գոյութիւնն՝ և կզգայ թէ ալիքներուն վրայ տարածուող այն ազգու անհունութեան հետ ի մի ձուլուած է....:

Տակաւ ելայ հրուանդանին մինչեւ վերին սարահարթը՝ ուրկէ նշաններ կը արուին, ծովեզերքին ալիքներուն ժամական շարժումը, հեռաւոր նաւերուն ազդարարելու համար. ուր՝ երկնակամարին, փարոսներ կը վառին անհուն մժութեան մէջ վայլող մնայուն աստղի մը ալէս: Օրուան վառայեղ աստղը, գեռ անկախ կը մնար ծիրանեգոյն ամպերուն մէջ կարմրափայլ, թէսլէտ Հավրի բնակչաց համար արդէն մարը մտած կը համարուէր:

Վերը երկնից կապոյտ կամարը, իր

յստակութեամբ պատկ մը յօրինելով  
գլուուս վրայ, վարը, ոստոստուն մի-  
ջառներով լի ցախաստանէն բարձրացող  
անոյշ հոտերով ողողուելով. կը յառա-  
ջանայի մինչեւ սեպացեալ եզերքը՝ ո-  
րուն խորը անդունդներ կան բացուած :  
Բարձրաբերձ հրուանդանին վրայէն կը  
տեսնուի անծայրածիր, գէպ ի ձախ —  
հարաւ արեւելքէն գէպ ի հիւսիս արե-  
մուտք — ծովերու անհունութիւնը,  
կորսուելով կանաչագոյն զառիվերի մը,  
քառաժայուերու և մացառներու խորու-  
թեան մէջ՝ որք իրը մեծատարած ան-  
հարթ օֆոցներ սփռուած են, պատ-  
նեշէն երեք հարիւր ոտք վարը: Ալիք-  
ներուն մոնչիւնը հապիւ կը բարձրանայ  
հոն, և լսելի կըլլայ մի միայն միօրինակ  
տկար ճայն մ'որուն ուժգին կարկա-  
չիւնը հովն կ'օրօրէ և կը բարեխսառնէ:

Ծովուն այս հեռաւոր երգը լուսութիւն  
մ'էր ինքնին, Բնութիւնն ուշադիր էր  
այն վերջին հրաժեշտին՝ զոր լուսոյ իշ-  
խանը կը տար աշխարհին, իր գահէն  
իջնալէն և հեղուկ հօրիզոնին ետեւը  
աներևոյթ ըլլալէն առաջ: Հանդարա և  
մտամիոփ, բնութիւնն, հանդիսատես  
կըլլար էակաց տիեզերական աղօթքին՝  
զոր կը մատուցանէին երախտագիտու-  
թեամբ, բարի արևուն վերջին ակնարկն  
ընդունելով: Ամենքն ալ առանց բացա-  
ռութեան, քաղցրաբարոյ և մենակեաց  
ծովամայրէն — ծովային այդ լուսա-  
զարդ աստղէն — սկսելով մինչեւ բըզ-  
զացող մարախները, մինչեւ ծիւնափայլ  
աղինոնն (պալպչիլ) ամենքն ալ ջեր-  
մեռանդութեամբ չնորհակալ կըլլային  
անոր: Եւ կարծես թէ լեռան ու ալիք-  
ներուն վրայէն բուրումնակտ խունկեր  
բարձրանալով, ծովափան քաղցրածայն  
շառաչումներուն, ցամաքէն փչող սիւ-  
գին անուշահոս մթնոլորտին, երկնից

ջինջ ու յստակ կապուաին մէջ պլազող  
լուսին, օրուան տապերուն յաջորդող  
զովութեան հետ խառնուելով, ամէնքն  
ալ իրենց գոյութեան գիտակցութիւնն  
ունէին հոն, և սիրայօժար կը մասնակ-  
ցէին այդ տիեզերական երկրագու-  
թեան . . . :

Երկրէս մասուցուած այս պատարա-  
գին կը միանար մաքիս մէջ, աշխարհ-  
ներուն իրարու միջեւ ունեցած ձգո-  
ղական զօրութիւնն՝ որով հետզհետէ կը  
մօտեցնեն և կը հեռացնեն մեր երկրա-  
գունտն՝ արեգակնային հնոցին: Գլխուս  
վերեւ, մեծատարած կը տեսնուէին  
երկնային մարմնոց վսեմ ներդաշնակու-  
թիւնները, և հսկայական տեղափոխու-  
թիւնները՝ որոնց քով Երկիրս անհու-  
նութեան մէջ ծփող հիւլէ մը կը գառ-  
նար: Բայց կզգայի թէ այս հիւլէյէն,  
համայն տիեզերքն և համայն հոգիները  
միակ արարչագործութեամբ մը իրարու  
միացնող կապ մը կար ձգուած երկնային  
բոլոր արևներուն՝ որոնց լցոսը մեզ հաս-  
նելու համար միինոնաւոր տարիներ  
պէտք է, և որք մեղ անձանօթ, կը  
թաւալին անհուն հեռաւորութեան մը  
մէջ: Եւ անչափելի երկնից այս աղօթքն  
ունէր իր արձագանքն, իր միջներգը,  
իր տեսանելի ներկայութիւնն երկրային  
կենաց մէջ, թռթռալով իմ շուրջս ալ-  
եաց շառաչման, ծովափան անուշահո-  
տութեանց, անտառային թռչնոց վեր-  
ջին ձայնին, միջատներուն խառնաշփոթ-  
մեղեգին մէջ. վերջապէս այս տեսա-  
րանին հոգեյոյզ ամրողութեանը, և  
մոնաւանդ այս վերջալոյսին զարմանալի  
լուսավառութեանը մէջ:

Կը նայէի . . . Բայց ես այնքան վոքը  
էի այս գոհարանական աղօթքին մօտ՝  
որ տեսարանին վեհութիւնն կ'ընկձէր  
զիս: Կզգայի թէ իմ անձս կը նուազէր

բնութեան անհունութեան մէջ : Եւ կը թուէր ինձ թէ ա՛լ չէի . կրնար ոչ խօսիլ ոչ խորհիլ . — Ընդարձակ ծովն յանհունս կը տարածուէր . և կարծես ոչ ես էի ես . աշքերս քողով մը կը ծածկուէին . կը հայէի առանց տեսնալու , լեռան վրայ կորսուած . և էակը կը շարունակէին իրենց աղօթքը :

Արևն , աղքիւր այդ լուսոյ և այդ կենաց , վերջին ակնարկ մը ձգեց ծովային հորիզոնին վրայէն , ընդունեցաւ այն յարգոնքներն՝ զորս անձնիւր էակ սիրայօժար կը մատուցանէր իրեն , գոհ երեցաւ այս օրէն , և վեհափառութեամբ իջաւ դէպ ի ուրիշ ժողովրդոց կիսագունդն :

Յանժամ բնութեան մէջ մեծ լուս-թիւն մը տիրեց : Ոսկեզօծ և ծիրանեփայլ ամպեր , դէպ յարկեմուտո թուան , և ծածկեցին վերջին կարմրագոյն ցոլքերը , վերջալոյն իջաւ երկինքէն . ալիքներ հանդարտեցան՝ զիրենք ծովեզերքը հրող հովլ դադրած րլլուրվ , թեաւոր փոքրիկ էտիներ քնացան . եւ երեկոյեան յառաջընթաց աստղն վառեցաւ եթերին մէջ :

« Ո՛վ խորհրդաւոր Անծանօթ . էա՛կդ մեծ . էա՛կդ անհուն , դոչեցի . ո՞վ ենք մենք ուրեմն : Ո՞վ ես դու . ներդաշնակութեան Վեհափառ Հեղինակ . ո՞վ ես դու . էր գու ձեռակերտ այսքան մեծ է . . . Մենք որ զքեզ ճանչնալ կը կարծենք , մարդկային , ոլորմելի փոքրիկ որդեր ենք : Ո՞վ Աստուած իմ , ո՞րչափ պղտիկ ենք մենք , ո՞րչափ աննշան . հիւլէներ , ոչինչներ . . . »

« Եւ դուն ո՞րչափ մեծ ես . ո՞վ համարձակած է առաջին անդամ անուն մը տալ քեզ : ո՞վ է այն անմիտ հպարտն որ առաջին անդամ յաւակնեցաւ զքեզ սահմանել , ո՞վ Աստուած իմ ամենազօր ,

ամենողորմ , ամենանհուն , և անձանաչելի :

« Եւ ի՞նչ անուն տալու է անոնց՝ որք զքեզ կուրանան , անոնց՝ որք չեն հաւատար քեզ , անոնց՝ որք չեն մտածեր քու վրագ , անոնց՝ որք չեն զգարերէք քու ներկայութիւնդ . ո՞վ Հայրդ դու բնութեան :

« Ո՛չ կը սիրեմ ես զքեզ , կը սիրեմ , գերիշխանին և անձանօթ Նախապատճառ էակդ՝ զոր մարդկային ոչ մէկ խօսք չը կրնար անուանել , կը սիրեմ զքեզ , բայց ես այնքան փոքր եմ որ չեմ գիտեր թէ դու կը լսե՞ս զիս . . . »

Երբ այս խորհրդածութիւններն կը գտնավիթէին հոգւոյս մէջէն , երթալ հոյակապ բնութեան մազթանաց հետ խառնուելու , ամպերն արեւմուտքէն քաշուեցան և լուսաւոր երկնագաւառներուն ոսկենցոյլ փայլը լեռները ողովեց :

« Այո՛ , կը լսես դու զիս , ո՞վ Արարիչ , դու որ դաշտային փոքրիկ ծաղկանց կը տաս դեղ ու բոյր : Ովկիանոսի ձայնը իմ ձայնս չխեղդեր , և ես մոօք քեզ կը վերանամ , ո՞վ Աստուած իմ , համայնից աղօթքին հետ :

Հրուանդանին բարձունքէն կը տեսնայի հարաւը և արեւմուտքը , դաշտն ու ծովը , և ետեւս դատնալով կը նշմարէի ծովեվերեայ մարդաբնակ քաղաքները թերպատւեր : Ի Հավր վաճառիկ փողոցներ կը լուսավառէին , և աւելի հեռուն , դիմոցի կաղը , ի Թրուզիլ , հաճոյից կառքը իր ջահերուն կրակ կը տար :

Եւ մինչդեռ բնութիւնն կը խոնարհէր Աստուծոյ առջեւ , իր հաւատարիս աստղերէն միուն ալաշտօնը բարեւելու , մինչդեռ բոլոր էակներ կազօթէին միամայն , և այս պայծառ օրուան վերջը ,

մոնչող ալիքն , երեկոյեան սիւգին հետ  
միասին կը գոհաբանէին , մինչդեռ ըս-  
տեղծեալ ձեռակերտն , համակամ պատ-  
կառանօք ինքզինք կը նուիրէր Սրար-  
չին . անմահ և պատաօխանատու ոգւով  
օժտեալ արարածն՝ — արարչութեան  
մենաշնորհեալ էակն — , մոքի ներկա-  
յացուցիչն , այն է Մարդկա կամրէր ան-  
հոգ , անզգայ այս մեծ ափառութեանց  
քով . աչքեր ունենալով և չտեսնալով .  
ականջներ ունենալով և չսելով . չգիտ-  
նալ ձեւացնելով այս տիեզերական ներ-  
դաշնակութիւնը՝ յորում կրնար և պար-  
տէր գտնալ իր փառքն ու երջանկու-  
թիւն :

ՔԱՄԻԼ ՖԱԼԱՎԱՌԻՈՆ

ԹԱՐԴԻ.

ՅԱՐ. Մ. ՊԱՍՄԱՆԵԱՆ

### ՆՄԱՆ ՀԱՏՈՒՅՈՒՄ

Օր մը տղուն մէկը նստած էր տան  
մը գրան սեմոց վրայ , մէկ ձեռքն ու-  
նէր մի աւել , և միւսին մէջ խոշոր կը-  
տոր մը հաց և կարկանդակ , զոր ոմն  
սիրաբար չնորհած էր նմա : Մինչ զայն  
կ'ուտէր և խնդավառ՝ եղանակ մը կը<sup>1</sup>  
գեղգեղէր , իրեն մօտ տեսաւ խեղճ շը-  
նիկ մ'որ հանդարտօրէն կ'ննջէր :

— Աստ եկո՛ւր , խեղճ ընկեր , գոչեց  
անոր :

Շունն քաղցրաբար զինք կոչելնին  
լսելով՝ ոտք ելաւ , բացաւ աչքերն եւ  
սկսաւ պոշն օրել , ապա ճաշակող ար-  
դան տեսնելով նմա մօտեցաւ :

Տղան անասնոյն կառոր մը հաց եւ կար-  
կանդակ երկարեց , և մինչ չունի գլու-  
խը կ'ծուէր զայն առնլոյ համար , հապ-  
ճեպով վերուց ձեռներն և քթին ուժ-  
գին հարուած մ'իջեցուց :

Խեղճ շունն խոյս տուաւ ահռելի կեր-  
պիւ ոռանալով , մինչդեռ անգութ տղան  
կ'հրձուէր այն չարեաց վրայ՝ զոր ըրած  
էր :

Պարոնին մէկը , որ փողոցի միւս կող-  
մին , պատուհանէ մը կ'դիտէր զայս ,  
տեսաւ չար տղուն ըրածը . Փողոցի դու-  
ռը բանալով առ ինքն կոչեց զայն , իր  
ձեռաց մէջ չարժելով արծաթեայ դը-  
րամ մը :

— Կ'ուզէի՞ր զայս , ըսաւ նա :

— Այո՛ , եթէ կ'հաճիք , պատասխա-  
նեց տղան ժամագին և յառաջ վազեց  
զայն առնլոյ համար . երբ ձեռքն կը<sup>2</sup>  
կարկառէր , պարոնն՝ իր ետին պահած  
եղէգով , այնպիսի հարուած մը տուաւ  
նմա , որ եզան ոլէս պոռոչալ տուաւ  
նմա :

— Ինչո՞ւ համար ըրիք զայս , ըսաւ  
նա երեսը ծոմրկելով և ձեռները շիե-  
լով , ոչ մի չարիք ըրի ձեզ և ոչ ալ  
ստակիդ խնդրեցի :

— Ինչո՞ւ համար նոյն իսկ հիմա չա-  
րիք ըրիք այն խեղճ չան , ըսաւ պա-  
րոնն , ոչ չարիք մ'ըրած էր քեզ և ոչ  
ալ կարկանդակդ ու հացդ խնդրած .  
քեզ հետ վարուեցայ այնպէս՝ որպէս  
դու շան հետ : Այսուհետեւ յիշէ որ  
շուներն տղայոց չափ լաւ կրնան զգալ  
և սորվէ պատշաճապէս վարուիլ անաս-  
նոց նկատմամբ :

ԹԱՐԳԻ. ԱԼԱԲԻ.

ԱՂԵՔԸ. ՇԱՔԻՒԵԱՆ

Զանձդ մի՛ կարծեր իմաստուն , եթէ  
այլք զքեզ խմաստուն համարին , յանձ-  
նապատճան մի՛ լինիր :

Որչափ որ մէկը սակաւուց կարօտ լի-  
նի , այնչափ աւելի Աստուծոյ մը նմանի  
ԽՈԿԱԾ





## Գ. Ա. Ր Ո Ւ Ն

Ո՞հ, զի շնառ եկաւ գարձեալ այս գարուն,  
Իբրև ներով երկնից ժրպիտ մի պայծառ .  
Հրեասակ ըրմել որ իւր ժնչով վառվրուն  
Զամենայն ինչ փրրոյց ի գեղ իւր աննառ :



Չըմեն սրիուր սրտից սալտուկ էր քափեր  
Եւ զրմուրին ներկել էր ձիւն ըսդիտակ  
Զինառ գարնան առաջին շողի յուսարեր  
Զուարք առուրց զարրոյց ի մեզ լիւասակ :

Խնդրաց երկին, խնդրաց երկիր համօրէն .  
Ծով եւ այերք սիրով միմենաց ժայտեցան,  
Շիր մի անկառ երկնից պայծառ կամարէն  
Եւ բիւր ծաղկունից ի յայտ երկին ցիր եւ ցան :

Իբրև անմիեց կանաչ պարտէզ մի օրմեն  
Քալար վափուկ ծածկեց բգբառ, լիս եւ ձոր,  
Եւ բոշնելքաց դաշնակին անոյց ու զեղզել  
Աննուն խնդիր լրցին զանառ ու զծործոր :

Այլ վան, քանիք այս պերն զարևան չը հասին,  
Քա՛նիք ի հող մըտին ձմռան հովերով,  
Թշուառ հողիք, որոց ոմանց օրհասին  
Երբեմն մօր մ' խոկ պակասէր զերմ գորով:

Մին պատաճի, միւսն ալեւոր, մին կոյս մի՛  
Որոյ անհուն սիրոյն երկին լոկ բաւէր,  
Եւ միւսն էր մայր, ընդ եւ այն փոյր կը բռամի  
Զի ցաւ մ'ահեղ դարձոյց բզզիրսն իւր յաւեր:

Աւան, զիա՞րդ մեռան, ծաղկութեն այն տնոյշ,  
Ո՞հ, զի՞ մեզ հետ չեն վայելեր զայ զարուն.  
Ա՞յդափի էր կեանին անոնց, անհետ ՚և անյուն  
Զիար՞դ ննջեն ի զիրկ ցրտին հովերուն . . . :

Բայց, երա՞նի անոնց, լախաց չե՞ն արժան,  
Անոնիք միայն զարքեան այն մեծ երազին,  
Յաւիտենից ի ծոց ուր չիք մահ դաժան  
Գնացին խաղաղ, յերկինս անդ մեզ կ'սպասեն:

Ապրին է լու, բայց մեռանիկ հարկ է մեզ,  
Լու է զարուն, այլ էւ ժխուր կայ ձբան.  
Բի՛ւր երանի թէ յետ կենաց բաղցր ու հեզ.  
Մանն ընդ երկինս հանե զամբիծ հոգիս մեր:

ԿՈՐԱԳԵՏ Ա. ՊՈՒՆԱԴ



## ՔՐԻՍՏՈՍ ՅԱ. ԲԵԼԻ

Ա.

Տխուր գիշեր մը իւր լայնածաւալթեւերն տարածած էր բնութեան վերայ: Հիւսիսային պախրցին կ'ունար կատաղաշունչ և ծառք իրենց գալարատանջ հեծեծիւներով օդը կը լեցնէին: Մուսյլ քող մը պատած էր երկինք որոյ մթին ամպերուն մէջ թաղուած էին լուսին և աստղունք: Միայն Ա... գիւղին խարխուլ բնակարանաց ծակոտիկներէն գուրս կը սպրդէր լամբարի լցոն որ կը վասէր ազօտափայլ: Ենոնածեւ ալիքներն ահեղուգոչ մռնչմամբ մը կուգային բարախուլ սպիտակ և վիթխարի ժայռերուն և ափնածիր կոսղիձներուն վրայ շառաջմամբ յետս կընկրկէին: Մի քանի վայրկեաններէ վերջ երկնից կամարն կ'որոտար և լայնակայլակ ու մենակերպ անձրեւ մը կը տեղար: Շանթն արագարար կ'ինար բլուրներու վրայ և անյօյտ կըլլար թաղուելով տամաւկ հողոյն մէջ: Գիշեր զահանդելի:

Բ.

Մարիամ, աւագին վրայ կեցած, շըւարած և սարսափած երկնի միօրինակ խաւարէն կը գիտէր բնութեան այս ահարկու տագնապը: Խեղճ կինն, երկու ժամերէ ի վեր իւր ամուսնոյն կ'սպասէր, ձկնորս Յովհաննէսին որ երեկոյեան գէմ հրաժեշտի ողջոյն մը տալով Մարիամի, իւր փոքրիկ նաւակովն ուղացած էր ծովուն խաղաղ և ջինջ ջուրց վրայէն: Ո՞հ, հէ՞ Մարիամ, իւր ամուսինն կը մտածէր, և ինչո՞ւ չի մտածէր, և ինչո՞ւ չի մտածէր այն ամուսինն որ իրեն համար գացած էր ձռւկ որսալ, ինչո՞ւ չի մտածէր այն իւեղձն երբ գիտէր թէ ծովուն նենդաւոր ալ-

եաց մէջ ձկնորսն իւր կեանքը խնդրած ժամանակ յաճախ մոհուն ստուերը կը ներկայանար նմա: Եւ ինչո՞ւ չի գար նա, միթէ՞ չին որոշած գիւղին մատուռն երթալ ալօթելու և ունկընդիելու Զատիկի ժամերգութեանց: Աւա՞լ, չի գար Յովհաննէս, վայրկեաններ, ժամեր կը սահէին ոնդադար: Խենդեցած էր զրեթէ Մարիամ, բան մը չեր երկնար իւր աչքին այլես, խըլլացած էր շանթին աղմկէն, թրչած էր անձրեի հատիկներէն: Խարտեալ մազերն ցիրուցան, աչքերն արտասուալից կը փափաքէր ի ծովիլ խորասուզիլ, գէթվերջին անգամ տեսնելու համար իւր ամուսինն, որ աւա՞լ, փրփրերախ ալիքներու վրայէն սահէելով կը յառաջանայր իւր մակոյիին մէջ ուժաթափ:

Այլ համբերով էր Մարիամ և կուզէր մի քանի վայրկեան ևս սպասել:

Գ.

Սաստկաշունչ քամին գամ քան զգամ միրկայոյզ կը սուրար: Գիւղին բնակիչներն ծեր; տղայ և կին կը յառաջանային գէպի ի Աստուածածնայ մատուռն: Հէք Մարիամ, տակաւին աւազին վերայ իւր բրտացեալ ձեռներն գէպի մըթին երկինք ուղացած արտասուալից օդնութիւն կը հայցէր իւր ամուսնոյն: Մօտեցած էր ահա այն վայրկեանն յորում Յովհաննէս ծովափին վրայ պիտի գրկէր իւր սիրեցեալ ամուսինն:

Յանկարծ, հողմին վայրկենական լըռութեան մէջ տխուր աղաղակ մը բորձրացաւ, աղաղակ վշտի և երկիւղի: Մարիամ, Մարիամ: Յովհաննէսն էր այն որ օդնութեան կը կոչէր երկին:

Մարիամ չկրցաւ պատասխանել իւր ամուսնոյն, անհուն ուրախութիւն մը զգաց կարծելով թէ ողջ պիտի մնար նա: Մակոյի մը բազմեցաւ ժայռերուն

արձակելով աղօտ կոփիւն մը որուն քով աւազին վրայ , տարածուեցաւ ձկնորսին մարմինն որու բացուած գանկէն կը հոսէր կարմիր արիւնն :

Մարիամ վազեց իւր ամռաւնոյն քով որ վերջին շունչն կը փչչր : Վայ քեզ , Յովհաննէս , գոչեց տիրանոյշ , ծովուն մէջ չ'ես մեռնիր և կուգաս իմ ոտիցն տակ փչելու քու վերջին շունչգ , երթաս բարեաւ ի յաւիտենականութիւն , ալ վերջին անգամն է որ զքեզ կր տեսնեմ և ծնրադրելով իւր Յովհաննէսի գլխուն վրայ կարեվէր սկսու աղօժիւ .

Սոյն միջոցին մատուան զանգակն կը հնչչը և ժողովրդոց աղաղակն կը բարձրանայր :

Քիստոս յարեաւ ի մեռելոց :

ԱՊՈՒՅԻ ՍԱՄԻԿԱՅՆ

ԱՅ. Կենդր. վար. Դալաբիոյ

### ԲԵՐԵՔ ԾԱՂԻԿՈՒՆՔ

Ա. — Կը ծաղկի բնութիւնն , և անուշ բուրմունք օդին մէջ կը տարածուին . օ՞ն , բերէք ծաղկունք , զարդարել հանճարեղ ուսանողին մակատն . աշխատութիւնն նորա գլխաւոր փառքն եղաւ . դպրոցական շրջունն աւարտեց յաջողապէս , և այժմ կը պատրաստուի կենաց պատերազմի քաջամարտիկներէն մին լինել . տե՛ս , ո՞քան սիրուն են աչքերն արտասուալից , կարծես ծաղիկն է գարնան՝ ցողաթուրմ և քնքուշ , պըսակեցէք այդ ճակատն մանիչակներով , յառաջդիմութեան պատկետն է նա , նուիրեցէք նմա ձեւ զմայլանքն , Յիսուսի սիրած մանուկն է նա . անմեղութիւն կը ճառագայթէ նորա դիմաց վերայ , անթառամ ծաղիկներու փունջեր

կապեցէք և ընծայեցէք նմա . թող նա այսուհետեւ ծաղկի իւր տան համար , և անոր բուրմունքն վայելեն ամենեքեան՝ որ գիտեն թէ առաքինի մանուկ մի պարգեւն է երկնից :

Բ. — Բերէք ծաղկունք , թարմծաղկունք , ալճնել նորահարսին ճակատն . դեղձան հերաց վերայ թող փային ծաղիկներ . նա սիրոյ և շնորհաց ոդին է , և ընդհուպ այր մարդուն որտի դառնութիւններն պիտի ամսոքէ , տեսէք , նորա հոգւոյն գեղեցկութիւնն դիմաց վերայ կը ցոլոյ . բայց արցունքն կը փայլի աչաց մէջ , զի պիտի թողու հայրենական վառարանն . ոչ ևս է նեցուկ իւր պառաւ հանիին , կամ օժանդակ մօր՝ տատնին ծաւայութեանց մէջ , պիտի թողու զամենեսին , և այլուր պիտի տանի երջանկութիւն : Եւ կը հծծէ մըտօք . « Մնացէք բարեաւ , օրեր մանկութեան , խաղաղաւէտ օրեր , ձեր յիշատակն կը յուզէ զիս քաղցրիկ յուղմամբ : Եւ կը նայի շուրջն , ժամանակաւոր կը տեսնէ ամենուն դիմաց վերայ , խնդութիւն ամենուն հոգւոյն մէջ , ինքն ևս կը ժամանակաւոր կը տեսնուի ոյն պարկեցաւ երիտասարդին՝ որոյ հետ թեթև ընթաց պիտի ելնէ ի բլուրն կենաց : Թող երկինք իրագործեն նորա ուկի երազներ , և ինչպէս որ ընծայուեցաւ կուսան տարիք , չքնաղ հարս . յետ այսուրիկ ևս լինի բարի մայր , կին ժրագըլուին և անձնանուէր :

Գ. — Բերէք ծաղկունք , սիրուն ծաղկունք ի նուէր բանաստեղծին . պսակեցէք նորա գրասեղանն վարդերավ , ինչպէս պսակեալ է ճակատն անմանութեան լուսապատկով . նորա միաքն տաճար մէկ վեհ խոկմանց , նա սիրտի սիրէ իւր լոյսերն ժողովրդեան մէջ , և պիտի



ՅԵՐԵՒ  
ԾԱՀԿՈՒՀՆԵՐ

— 602 —

լուսաւորէ զայն : ի՞նչ փոյթ թէ թըշ-  
ուառ կեանք մի կը վարէ . երջանկու-  
թիւնն նորա հոգւոյն խորը կը հանգչի .  
ի՞նչ փոյթ թէ ցաւատանջ կը հիւծի ,  
բայց նա՝ բաղմաց բերկրութեան պատ-  
ճառ պիտի հանդիսանայ , և կ'ըսէ ինք-  
նիրեն : «կենաց խնդոյթին տնբախու կոչ-  
նական , օր մի լոկ երեւեցայ անդ , և  
ահա կը մեռնիմ . թող գալարաւէտ ան-  
տառին , հովտին , կապուտակ երկնից ,  
չքեղ բնութեան գեղեցկութիւններն  
վայելեն մարդիկ , և ապա մեռնին լի  
աւուրբք , թող ամէն ոք ողբայ անոնց  
մահն , թող բարեկամ մի անոնց աչքերն  
փակէ » : Բանաստեղծն իւր ժամանա-  
կին համար չապրիր . իւր աչքերն հե-  
ռո՛ւն կը նշարեն , զանհունութիւն կը  
գրկեն , կ'երգէ նա , և իւր երգն կա-  
րապի երգն է , այնքան յուղիչ և սրաւա-  
ռուչ . ի լուր նորա քնարին՝ թէփէի  
պարիսպներն ինկան , ի լուր նորա եր-  
գոց՝ մարդկային միտքն ցնորեցան : Յե-  
րէք ծաղկունք , աննման ծաղկունք բա-  
նաստեղծին համար , թէպէտ ծաղկունք  
կը խամրին , բայց նորա յիշատակն ան-  
ման կը մնայ :

Դ . — Յերէք ծաղկունք , գեղնած  
ծաղկունք , սփռել այն հողակոյտին վե-  
րայ՝ ուր ամփոփուած է ազնիւ պատա-  
նեկին ոսկրոտին , նա քսան գարուններ  
հազիւ ապրած էր , և վառած էր սըր-  
տերն իւր սիրով : Աղքատ էր նա , ու-  
նէր փափաքներ . կ'աշխատէր գիշերն ,  
կ'աշխատէր ցորեկն , և վաղ իսկ մարե-  
ցաւ նորա կենաց ճրագն , գերեզմանա-  
տան մէջ անծանօթ անիշւն մի հանգու-  
ցին զանի , և ոչ ոք կ'արտասուէ . զանի  
այժմ , բայց միայն սպաւոր մայրիկն ,  
որ յետ այսորիկ միայնակ է յաշխարհի ,  
և որ յաճախ կուղայ ձեռնամած և ծըն-  
բադիր աղօթել սրդւոյն յիշատակին հա-

մար : Բայց այդ վաղամեռիկն պիտի  
յառնէ ի շիրմէ , նորա հոգին պիտի  
թոչի երանելեաց բնագաւառն , և պի-  
տի ընդունի փարձքն առաքինութեան ,  
և յայնժամ քանի՛ երջանիկ պիտի լինի ,  
և քսնի՛ քաղցր է նմա վոյելել երջան-  
կութիւնն յետ այնքան տառապանաց ,  
և քանի՛ չքեղ՝ իւր անշուք վիճակէն  
ելնելով վերածնանիլ փառաց մէջ . վաղ-  
անցիկ էր նորա թշուառութիւն , այլ  
մշանչենաւոր պիտի լինի երջանկու-  
թիւնն :

Ե . — Յերէք ծաղկունք , չքնաղ  
ծաղկունք զարդարել եկեղեցւոյ խո-  
րանն , ուստի կը սփռուի երկնային օրհ-  
նութիւն , միւստի կը բղիմի մշտահոս ա-  
լիքներով մախթարութիւնք ու ներշընչ-  
մունք անձնուիրման , սիրոյ , նահատա-  
կութեան , և ոչ միայն Քրիստոնէին ,  
այլամեն տեսակ հաւատացելոց համար : »  
Ս.յն կ'ընծայէ հոգւոյն՝ սուրբ սէր եւ  
անդորրութիւն : Այր դու , վշտացեալ  
ես , կենաց պատրանքն կրած ես , փու-  
թա՛ յեկեղեցի , և հոն կը փարատի հո-  
գւոյդ տիրանքն , աղօթէ՛ , և ահա սըր-  
տիդ մէջ քաղցրութիւն մի կը ծաւալի :  
Բարեպաշտութիւն , այս ըլլայ թող  
անձիդ վահա՛ն և վարանեալ մոքիդ ա-  
պահովութիւն : Թող ամբիծ հոգիդ Ա-  
բելայ զոհն ըլլայ՝ նուիրեալ Աստուծոյ  
սեղանոյն , և Աստուծուած պիտի հաճի  
քու նուէրիդ , որովհետեւ ըստուած է  
թէ « Զսիրտ սուրբ , և զհոգի ուզիդ՝  
Աստուծուած ոչ արհամարհէ » : Մանաւանդ  
այս տօնական աւուրց մէջ բերէք ծաղ-  
կունք , սրտահածոյ ծաղկունք յայն տա-  
ճար՝ ուր Քրիստոսի հրաշալի յարու-  
թեան յիշատակն կը տօնակամբուի , և  
մեզ կը ներշնչէ աստուածոյին բարու-  
թիւն , և հաստատուն հաւատք մեր  
յաւիտենական երջանկութեան համար ,

լուսավարդեալ սեղանոյն վերայ թող փայլին ծաղկունք , մինչ հաւատացելոց շրթունք կ'աւետեն միմեանց . Քրիստոս յարեան ի մեռելոց :

Ս . Գ .



## ԳԻՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

—

Գրուած մբ ջրի մէջ պահել անեղձ

Հասարակ կարծը թղթի վերայ գրէ ինչ եւ կամիս , զորօրինակ , « Գրուած մը ջրի մէջ պահել անեղձ : » Յետոյ զայն լոյժ մեղրամոմի մէջ թաթիսէ եւ մի քանի երկվայրկեաններ անդ թողուէլ յետոյ հանէ դուրս և սուր գանակի մը հասու կողմով մեղրամոմը թղթի վըրայէն քերէ : Նոյն թուղթը ձգէ ջրով լի և թափանցիկ գաւաթի մը մէջ եւ զարմանօք պիտի հաստատուի փորձին սոսուդութիւնը :

—

Մոխրով կախուած ծանրութիւն մբ

Առէք երկու հատ բամբակեայ անոլոր և հաստ չուան , որոց մին քանիցս խիստ աղի ջրոյ մէջ թաթախեցէք և ապա լու մը չորցուցէք : Այս գործողութեան յաճախ կրկնուիլը փորձին յաջողիլը անլուսափելի կ'ընէ : Յետոյ երկու չուաններն միմեանց քով կախեցէք յարմար տեղէ մը : Աղի ջրով թրջուած չուանին ծայրէն կախեցէք փոքրիկ առարկայ մը , ինչպէս մատանի մը , իսկ միւսի ծայրէն ևս նոյն տեսակ ծանրութիւն մը կախելէ վերջ բռնկցուցէք լուցկի մը մօտեցունելով և պիտի տեսնէք թէ անմիջապէս կ'իշնայ վար , յետոյ այրեցէք առաջին չուանը և զարմանօք պիտի տեսնէք մատանոյն առ կախ մնալը :

սոսկ մոխրով բռնուած օդոյ մէջ Ճիշդ այն դրից մէջ չուանը կրնայ մինչև իսկ օդի հոսանաց դիմագրել և կախուած առարկան կը դառնայ իւր առանցից վըրայ ուշագրաւ տեսարան մը ընծայելով ներկայից : Այս դրութեամբ կրնաք չըւաններ և էջիս մէկ չորրորդ մեծութեամբ մարմաշէ (տիւլպէնտ) կտոր մը պատրաստել և ապա չուաններու ծայրերուն և կախել յարմար տեղէ մը : Զեր փոքրիկ մէկ խաղալիքը կամ հաւկիթ մը պառկեցուցէք օրօրոցին մէջ , յայնժամ մարմաշը և չուանները այրեցէք , ապշանօք պիտի դիտէք ձեր խաղալիքին և կամ հաւկիթին օդոյ մէջ ապահով կախուելու և անմնաս մնալը :

Ն . Յ . ԳԱՍՏՊԵԱՆ



ՀԱՄԲՈՐԴԱԹԻՒՆ Ի ՀԻՒՍԽԱՑԻՆ ԲԵԿԵՌ

—

## ԵՐԿԻՐ ԳՐԱՆՍՈՒՄ ՃՈԶԵՖԻ

ՆԻ

ԾՈՎ ՆՈՐ-ԶԷՄՊԼԱՆ



ԳԼՈՒԽ Ե .

Թէ ի՞նչպէս կը գտնան Ֆրանսուա-Ժօղիֆի երկիրը . — Առաջին արշաւանք . — 1873ի ձևեռն . — Շուներն . — Արեգակն վերադարձն . — Հիւսիսայդ :

( Շարունակութիւն 10 թիւէն )

« 1872 , օգոստ 30ին , — օր յաւէտ անմուանալի — կ'ըսէ Բաեէս գնդապետն , կը գտնուէինք հիւսիսային լայնութեան 79° , 39' աստիճանաց վրայ , Կամուրջին վրայ կեցած , կը դիտէինք ամաերն , ընդ որս կը ճեղքեր կ'անցնէր մերթ ընդ մերթ արեգական ճառա-

գայթ մը , երբ յանկարծ , ի հեռուստ հիւսիսային արևմտեան կողմէն , չոր և ամայի ժայռերու կոյս մը չոգւոյ զանգուածի մը նման , նկարուեցաւ մեր աշաց հանդէպ : Ձլացեալ , յուսախարութեան մը զոհ եղած լինել կը կարծէինք մեր յոյսերն , և ապա համոզեալ աեսարանական երեսի մը խաղալիկ չլինել :

լով հանդերձ , կը գտնէինք գեղեցիկ գիւտ մը : Կը մնար մեզ ճանչնալ տարածութիւնն և բնութիւնն այդ երկրին որ այնքան հրաշալի կերպիւ գուրս եւլած էր բեւեռային քառոչն : »

ինքնաբեր շարժմամբ մը , Բաեէո , Վկյրոէին և մի քանի ուրիշներ յառաջնթացան և վաղեցին նուէն Յ քիլո-



Մոլորեցանի սառնապատ դաշտին մէջ . (Երես 177)

նուս վրայ , գոչեցինք հիացմամբ ։ Երկիր , երկիր , աւասիկ երկիրն : »

« Մէկ վայրկենի մէջ հիւտանդներն ինքզինքնին աւողջացեալ կարծեցին և ամէն ոք կամուրջին վրայ . Ելան ուրախաւէտ իրականութեան վրայ վստահ լինելու համար :

Սուոյգ էր . առանց մտածելու և առողջներու քմահաճոյից խաղալիք լինե-

մէթր հեռի : Անդ հասնելով , մերձաւորագոյն ցամաքէն 24 . Քիլոմէթր հեռի կը գտնուէին : Առ ի չգոյչ լաւագունին սառնակոյտի մը վրայ ելան և դիտեցին այն գտղտնախորհուրդ երկիրն , զոր դիպուածն կը յայտնէր նոյն վայրկենին նաւաբեկեալներու և որոց դոյութիւնն մարդ կ'անգիտանար :

Անմիջապէս , ի պատիւ իրենց վեհա-

պետին, Աւատրիոյ կայսեր, այդ ծովեցերեայ սառոյցներու ահագին կոյտն կոչուցաւ Երկիր Թրանսաւա Փօքէֆի:

Այն օրէն յետէ, գտնուած նորանոր սառոյցներն գաղտնիք մը չին յաչս ուղեւորաց: մի փոքր մասն էին նորքա այն սառնակոյտներուն, սկսեալ թէկէրօֆ հրուանդանէն, այսպէս կոչեցին առաջին բարձր գագաթն — մինչեւ անծանօթ մնացած սահմաններն, որք կը տարածուին դէպ ի հիւսիսային արեմտեան կողմն:

Սեպտեմբերի սկիզբն, հիւսիսային հողմն ճանապարհորդներն դէպ ի հարաւ մղեց իրենց առջեւ, 17 Քիլոմէթր ընդարձակութեան մը վրայ կը ներկայանար կզգեաց խումբ մը, զոր կոչեցին Հօչլարքը կողիմ:

Վերստին հարաւակողմն մղուելու վետանդէն վախնալով՝ ուղեցին ցամաք ենել:

« Վեց հոգւոյ չափ էինք, կ'ըսէ Բակէո գնդապետ, երբ թողուցինք չոգենաւն: Անցանք ալեծուփ սառնակոյտերէն առանց իսկ ուշադրութիւն ընելու, այնքան մեծ էր մեր եռանդն, ճեղքերուն և ամեն վտանգաց՝ որք ամեն վայրիեան մեզ կ'սպառնային: Սրդեօք ո՞վ ամենէն առաջ ոտք պիտի կոխէր ցանկացեալ երկրին վրայ:

« Հազիւ թէ ճանապարհին կէսն ըրած էինք, և երկար ժամանակէ հետէ նաւն անյայտ եղած էր մեր հորիզոնէն, երբ ծագում առաւ խիտ մշուշ մը՝ որ ամեն ինչ մթութեան մէջ թաղեց և մեք ոչինչ կը տեսնէինք: Կը մնար մեզ ամենայն արիութեամբ վերադառնալ ի նաւ անթափանց և ճարճատող քառամին մէջէն: Անիրականալի խորհուրդ մ'էր այս: Մոլորեցանք սառնապատ գաշտին մէջ: Յանցանքը ծիւպինալ շան

չը կենդանին զգացած էր թէ՝ սիսալ ճանապարհ կ'երթանք և չը դադրէր բնաւ հաչելէ:

« Կ'երթեւեկէր անասունն և մշուշէն հրէշի մը կերպարանն առած էր, որ յաջս օտարականի մը կրնար զինք արջ մը կարծեցնել տալ: Բաւական ժամանակ յամառ մնալէ վերջ, անձնասիրութեան ամեն զգացում մէկ կողմ դրինք և ուղեցինք հետևիլ բարի կենդանւոյն բնազգման: Այս վատահութիւնն անպառազ չեղաւ, քանզի խիստ շուտ գըտանք վրկութեան ճանապարհն՝ Ժիւալի առաջնորդութեամբ:

[Շարունակելի]

Մ. Գ. Մօջեսն

→→→→→

### ՄԱՆԿԱԿԱՆ ԶՈՒՄՐՃԱԼԻՔ

— Հայրիկ, ածխագործները իրենց երեսը կը լուա՞ն:

— Այս:

— Ինչո՞վ ուրեմն, Հայրիկ:

— Աճառով:

— Սակայն ինչո՞ւ սպիտակ չ'են նոքա:

Հայրիկը, համրերութիւնը հատած կը պատասխանէ.

— Քանզի նորքա սև տճառ կը գործածեն:

—

Երկու փոքրիկ աղջկունք իրենց մարց մազերն կը գովչէն: — Ո'չ, կ'ըսէ մին, մայրիկիս մազերն աւելի գեղեցիկ են, և այնքան շատ, որոցմէ նեղուելով, պառկելէ առաջ կը հանէ զայնս:

—

Տգեղ կին մը կ'ըսէր աղջկան մը.

— Ամօթ, որքան դէշ բան է այդպէս լալը. բաց աստի լալը. կը տգեղցնէ զմարդ, օրիո՞րդ:

Տղան մի վայրկեան յետոյ կը պատասխանէ .

— Ուրեմն դուք շա՞տ լացած էք ,  
տիկին :

Տղայ մը իւր հօրը հետ աղքատանոցի  
մը առջեւէն կ'անցնէր .

— Այս տունը ի՞նչէ . կը հարցնէ :

— Կոյրերու յատուկ տուն մ'է :

— Ե՛կ ուրեմն ինչո՞ւ համար պատու-  
հաններ ունի :

ՄԱՐԴՈՒՅՑ

### ՃԱՄԲՈՐԴԵԼ ՓՈԽԱՆԱԿ ՃԱՇԵԼՈՒ

Երիտասարդ անգղիացի մը , ձաշի ժա-  
մանակ , կը թափառէր , խելայեղ և  
յուսաբեկ՝ թարիզու մէկ երկաթուղւոյն  
կայարանին չուրջն ուր նոր հասած էր  
Լոնտոնէն : Ուտելու խիստ պէտք ունէր ,  
բայց ճաշարանին ճամբան չէր գտներ ,  
և չէր գիտեր որու դիմել , կատարելա-  
պէս անգիտանալով Գաղղիերէն լեզուն :

Կը հանդիպի երկաթուղւոյն պաշտօնա-  
կալի մը , և կը մըմնէ նմա խօսք մը  
ուսկից սոյն վերջինը ոչինչ կը հասկնայ :  
Ուստի և խօսքը երեք չորս անգամ կը  
կրկնէ : Վերջապէս , կ'որոշէ համ բառը  
զոր անգղիացին բազմիցս շրթանցը վե-  
րայ կը կրկնէ :

« Համ' :

— Եէս , համ' :

Պաշտօնեացն տոմսակալամասին կը  
տանի , նշան ի՞րնէ որ ստակ տայ : Օ-  
տարականն , որ նոյնպէս գաղղիական  
գրամէն ամենեւին չէր հասկնար , ձե-  
ռացը մէջ կ'առնու կուիներ և նշան կը-  
նէ իր առաջնորդին որ առնու : Սոյն  
վերջինն կը յանձնէ տոմսակալամասին  
գումար մը , և կուտան իրեն տոմս մը :  
Եետոյ կ'սպասէ սրահի մը մէջ :

« Համ' , կ'ըսէ , տոմսակը քննողին :  
— Շատ լաւ ... » կը յարէ վերջինն ,  
և նշան կ'ընէ որ ուղիղ երթայ :

Նոր պաշտօնեայ մը , տեսնելով որ չը  
խօսիր գաղղիերէն , կը դիտէ տոմսն և  
կը մացնէ առաջին կարգի վակօնին մէջ :  
Կառախոտմբն կը մեկնի : Անգղիացին  
շուարեալ միացած էր :

Երկու ժամ վերջ , սրոշեալ գիւղի մը  
կայարանը կը հասնի : Զարժացած է :  
Ճշմարտիւ գէմ առ գէմ կ'ելնէ պաշ-  
տօնեայի մը որ կը հասկնայ իւր լեզուն :  
Բացատրութիւն :

Անգղիացին խնդրած էր ի Բարիկ որ  
իրեն ցուցնեն այնպիսի տեղ մը ուր կըր-  
նար ուտել շերտ մը խոզի ապուխտ :  
Անգղիերէն լեզուաւ , համ կը նշանակէ  
խոզի ապուխտ :

Իրեն երեսուն մլսն ճամբայ ընել տը-  
ւած էին Համ' գիւղը զրկելով , և անօ-  
թութենէն կը տառապէր

### ՃԱՐՏԱՐ ԴԻԻՂԱՅԻՆ


Նորմանացի գիւղացւոյ մը կինը վը-  
տանդալից հիւանդութեան մը կ'ենթար-  
կուի : Բժիշկ մը կը կոչուի . կը հարցա-  
քըննէ , կը զննէ և կը յայտնէ հիւան-  
դութեան ծանր լինելն :

« Պարո՞ն , կ'ըսէ ամուսինն , հինգ կուի  
ունիմ , թէ սպաննէք կամ առողջացնէք  
սիրելի կինս , գրամն ձերն է :

Հիւանդը կը մեռնի : Ժամանակէ մը  
վերջ , բժիշկն կը ներկայանայ հարիւր  
Փրանքն խնդրելու համար :

« Տօքթէօ՛ո , կ'ըսէ տարաբաղալ վըշ-  
տացեալն , պատրաստ եմ խստումս կա-  
տարելու : Թոյլ տուէք միայն որ ձեզ  
ուղղեմերկու փոքր հարցումներ , ի ներ-  
կայութեան այս արժանի վկայից : Սպան-  
նեցի՞ք կինս — սպաննե՛լ , ի՞նչպէս , ա-

պահովապէս ո՞չ — լաւ, առողջացուցի՞ք զայն: — ո՞չ, դժբաղպարար — ուրեմն, ինչպէս որ պայման դրած էինք, ոչ սպաննեցիք, ոչ առողջացուցիք, ուստի և օրինաւորապէս ինձմէ բան մը խնդրելու իրաւունք չ'ունիք:




### Վ.Պ ԱՐԱԲՍԿԱՆ

Երեք արաբացի եղբայրներ, ճանբորդութեան մէջ լինելով, հանդիպեցան ուղտապանի մը որ հարցուց նոցա թէ տեսած էին երբէք ուզու մը, որ իրենց ճանապարհին վրայ մոլորած էր: Անդրանիկն ճանապարհորդաց հարցուց ուղտապանին թէ կենդանին միականի է՞ր: «Այս՝» սլատասխանեց նմա: Երկորդ եղբայրը յարեց: «Առջեւի մէկ ակռան կը պակսի» և այս ալ ճշմարիտ լինելով՝ երրորդ եղբայրը ըստ: «Գրաւ կը գընմ՝ որ կալ է»: Ուղտապանը զայս լսելով, կենդանին չը տեսնելուն վրայ տարակոյս չունեցու, և աղջակեց նոցա թէ՝ ուր կը գտնուէր: Եղբարքը ըսին նմա: «Հետեւէ այն ճանապարհին ուսուկից պիտի երթանք», ուղտասպանը հնագանդեցաւ նոցա, և հետեւցաւ առանց բան մ'ըսելու: Ժամանակէ մը վերջ ըսին նմա: «Ցորենով բեռնաւորեալ է»: Մի քիչ յետոյ յարեցին: «Մէկ կողմէ կը կրէ իւղ իսկ միւս կողմն մեղք»: Ուղտապանը որ գիտէր նոցա ըստին ճըշմարտութիւնն, ստիգեց որ ցուցնեն իրեն ուղտին գտնուած տեղն: Յայնժամ երեք եղբարք երդում ըրին թէ՝ ոչ միայն տեսած չէին զայն, այլ և ուղարին պատմութիւնը իրմէ միայն լսած էին: Յետ բազմաթիւ վկայութեանց արդարութեան առջեւ ելան և բանապարկուեցան: Դատաւորք տեսնելով որ ազնիւ

անձեր են, բանտէն դուրս հանել տուին և զրկեցին զնոսա երկրին թագաւորին որ ընդունեց զիրենք մեծ պատուով և բնակեցուց իւր պալատին մէջ: Օր մը, նոցա հետ խօսած միջոցին, հարցուց թէ ի՞նչպէս ամէն ինչ գիտէին այդ ուղտին վրայ առանց երբէ՛ք զայն տեսած լինելու: Պատասխանեցին նոքա: «Տեսունք որ այն ճանապարհին մէջ ուսկից անցած է, խօտն և ուղտափուշերն մէկ կողմէն միայն ճարակուած էին, առանց վնասուելու միւս կողմէն. այս մեզ այնպէս ենթագրել տուաւ թէ՝ նա միականի էր: Դիտեցինք նաև թէ՝ ճարակած խոտերու մէջ անվթար մնացողներ ու կան տո ի չգոյէ ատաման, և իւր ոտից հետքն մեզ ցուցնել տուաւ մէկի միայն կոխուած լինելն. ուրեմն բերնին մէջ ակրայ մը կը պակսէր և կալ էր: Միեւնոյն հետքերէն հետեւցուցինք թէ՝ ուստիկ բեռնաւորւած էր. գալով իւրին և մեղրին, տեսանք որ միջիւններն և մեղուներն խռնուած էին ճանապարհին երկու կողմն անշուշտ այն վայրերն յորս այդ երկու հեղանիւթիւններէն մի քանի կաթիլներ ինկած կրնան ըլլալ: Մրջնոց կողմն իւղէր, իսկ ճանձոց կողմն մեղր:

Մ. Գ. ՄԶՉԵԱՆ




ԲԱՆԱՒԻՈՐ ԵՒ ԳՐԱՒԻՈՐ

### ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՆԿԱՅԱՐԺՈՒԿԱՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ

Ա. ՏԱՐԻ



Ա. Շ Խ Ա Տ Ա Ս Ա Խ Ե Ր Ե Ց

ԱՐԻԱՑԱՆԿԱՆ Յ. ՊՈՅԱՁԵԱՆ

Կը գտնուի ամէն հայ գրավաճառաց քով:

## ՀՈՒԾՈՒՄՆ ԹԻՒ 16 ՀԱՆԵԼՈՒԿԻ

Հորդին պոչէն բռնեցի  
Եւ ուժով մը բորուեցի  
Պոշը բրդաւ եւ հիմակ  
Հորդին մաս մորին տակ :

Վահան Յ. Պողոսեան, աշ. Մամիկոնեան  
վարժ. Մալկարայի. — Միհրան Քիւրենեան,  
Սամսօն. — Գետրու Գ. Փափողեան. — Գրիգոր  
Կ. Գալբագնեան. — Փառնակ Վահրամեան. —  
Գրիգոր Յ. Գալբայեան, առակերտ Ս. Գեղեցեան  
վարժ. Պրուսայի :

## ՀՈՒԾՈՒՄՆ ԹԻՒ 17 ՀԱՆԵԼՈՒԿԻ

Մաս խնհանց, տեսայ մի տապակ,  
Կուրեցի զլուխն՝ եղաւ դա տպակ.  
Վերջն ալ ձայնաւոր մ'րան բաերեցի,  
Եւ լուծումն եղաւ կարծեն տպակի :

Վահան Յ. Պողոսեան, Մալկարա. — Միհր-  
ան Քիւրենեան, Սամսօն. — Յակոպ Արայինեան  
— Վահան Մոսիհեան, աշ. Գերակենան վարժ.

**Թիւ 16 և 17 հանելուկներն**, ինչպէս  
կը տեսնուի, առաջին անգամ ոտանա-  
ւոր լուծեց Պ. Վահան Յ. Պողոսեան,  
որու կը նույիրենք Արախայրին, իսկ  
երկրորդին, իսեծ. Միհրան է Փ. Քիւրե-  
նեանին, կը նույիրենք Բարիզու Ար-  
ուեստահանդիսի մեծադիր պատկերը :



## ՀԱՆԵԼՈՒԿԻ 48

Մեկը՝ ես ձեռնելդ  
Միւսը՝ դու ուժելդ  
Միւսն՝ նախդիր ու կէս  
Միւսն ալ՝ դուն բունելդ,  
Մենի մէկ ձայն,  
Բայց չորս բան :

## ԱՐՅՈՒՍՏԵՐ Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

ՊԱԳԻԶ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ՆԵԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ Ա. Պօլիս, Եսկի Զապրիէ նատակախ քիւ 61

## ՀԱՆԵԼՈՒԿԻ 49

Մանկումի, առաջինս հանելի է ձեզ,  
Կայսար եւ ուրախ  
Կ'ընէք զայն յանախ. —  
Մի եւերի մէջ ու մօս է մեզ  
Եւերոդիս անուամբն է որ  
Կը կոչեն ջուրն անպկուր.  
Ամբողջս է մի ածական  
Զօր կը մաղրեմ յափիշան  
Զեր եւ ո՛չ մէկ բանին տան ...

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

## ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՅԵԱՆ

## ՀԱՒԱՔԱԾՈՅՑ

## Ընտիր Գրուածոց

## ՕԶԳԱՅԻՆ ԵՒ ՕՏԱՐ ՄԱՏԵՆԱԳԻԱՅ

Հանդիսախ Տպարանէն ի լըյո ընծա-  
յուած սոյն գասագիրք կը պարունակէ  
ազգային և օտար հեղինակաց հատըն-  
տիր գրուածներ, մեծաւ մասամբ նոր,  
գրադիտական գլխաւոր կանոններ,  
հակիրճ կենսագրութիւններ, և այլ  
կարեւոր ծանօթութիւններ, այնպէս  
որ կրնայ ըստիւ թէ հայ մանկուոյն  
մոտաւոր զարգացման գերազանց օժան-  
դակ մ'է այս նոր հրատարակութիւն :

Գին 7 թէ գահեկան

Կեդրոնատեղին է Բիւղանդ Պօղա-  
ձեանի կեդրոնական գրատունն, և  
Պոլիս, Պահճէ Գարու, Թիւչիւքեան գե-  
ղարտնի գէմ։ Կը գտնուի նաև րոլոր  
հայ գրավաճառաց քով։